



Դաստիքամաս :

ԵւրոպաՅուն մէջ մեր ազգին աւելի ծանօթ մայրաքաղաքներուն մէկը՝ Լիմսդերտամն է. վո՞ր զի երկու հարիւր տարի առաջ պարսկաստանի վաճառական հայերը, ետքն ալ հնդկաստանինները սկսան ստէպ ստէպ երթեւեկութիւն ընել հոն, ու փառաւոր եկեղեցի մըն ալ շինեցին, որ ինչուան հիմա կեցած է, թէպէտ գրեթէ բոլորովին երեսի վրայ մնացած : Ա աճառականութենէն աւելի՝ աս քաղաքս մեր ազգայնոց անով ծանօթ է որ

հայերէն տպագրութիւնը հոն ծաղկիլ սկսաւ . վասն զի հոն փորագրուեցաւ մեր էն առջի այբուբենը, որ գեղեցիկ ձևով ու մաքրութեամբը անկէ առաջ կամ ետքը փորուածներէն շատ վեր է, որովհետեւ աս տեղս երևելի ու ճարտար փորագրողներ կային, ինչպէս որ ինչուան հիմա ալ անուանի են բոլոր լարոպայի մէջ : Ծարեցի Ա ատթէոս վարդապետը 1660ին երկու տեսակ գիր փորել տուաւ հոն, մէկը մեծ՝ որով սկսաւ

տպել Շնորհալւոյն Յիսուս որդին .
մէկալը միջակ , բայց մեծէն ալ ձեա-
ւոր . ասիկայ ըլքմնցած՝ ինքը վախ-
ճանեցաւ , ու Երևանցի Ոսկան վար-
դապետին Աւետիս եղայրը լմրն-
ցուց : Ի՞ն ատենները հոն եկաւ նաև
Ոսկան վարդապետը , և նօտր գիր
փորել տուաւ՝ միջակ գրին համեմատ ,
ու 1666ին Յակոբ կաթուղիկոսին
հրամանովը Աստուածաշունչ ուրիշ
զանազան գրքեր տպեց : Իր վախճա-
նելէն ետքը՝ ան գրին կաղպարները
կորսուեցան , և ԱՄատթէոս վանան-
դեցին՝ որ աղէկ գիտէր տպագրու-
թեան արհեստը և Ոսկանին հետ
մէկտեղ աշխատեր էր , նոր գիր փո-
րել տուաւ նոյնպէս Ամսդերտամ ,
ու այլ և այլ գրքեր տպեց : Աս բանե-
րուս վրայ աւելի տեղնիտեղը կըխօ-
սինք ուրիշ անգամ՝ երբոր տպագրու-
թեան պատմութիւնը դնենք . հոս
համառօտ տեղեկութիւն մը տանք
Ամսդերտամքաղքին հիմակուան վի-
ճակին վրայ :

Ամսդերտամը Հոլանտայի գլխա-
ւոր քաղաքն է , ու խիստ մեծաշէն և
վաճառաշահ ըլլալովը՝ Եւրոպայի էն
աղուոր քաղաքներէն մէկն է , լյ կամ
Երա ըսուած գետակին՝ ծովը թա-
փած տեղւոյն վրայ : Ամսդէլ անու-
նով պզտի գետը քաղաքը երկու կը-
բաժնէ . ուրիշ շատ ջրանցքներ ալ
կան քաղքին մէջ , որոնցմով 90 հատ
կղզի կըձևանան՝ 290 կամուրջով ի-
րարու հետ կապած . աս կամուրջնե-
րէն ոմանք քարէ են՝ ոմանք ալ փայ-
տէ : Փողոցները գրեթէ բոլորն ալ
ջրանցքներուն երկու եղերքը շինած
են , ու խիստ աղէկ քարայտակ ըրած
երկու կողմէն . գիշերներն ալ շատ
աղէկ կըլուսաւորեն : Ամէնէն աղուոր
փողոցները Հէտէնէրադէ ու Քայլէրա-
դէրադէ ըսուածներն են , որ քաղքին
մէջտեղուանքը կիսնան . ասոնց հա-
րըստութեանն ու փառաւորութեր
չափ չկայ : Քաղաքին բոլոր տները ա-
ղիւսով շինած են , բայց զանազան
գոյներով ներկած . մթերանոցնե-

րուն ու անթիւ խանութներուն աշ-
խարհքիս ամէն տեսակ բարիքներո-
վը զարդարուած ըլլալէն ալ յայտ-
նի կիմացուի աս քաղաքիս հարըս-
տութիւնը , որով ատեն մը գրեթէ
Եւրոպայի էն մեծ վաճառանոցն է
եղեր : Երկու հատ մեծամեծ վա-
ճառատեղիներ ունի որ մէյմէկ ա-
րուեստից ու գիւտերու Ճեմարաններ
կընմանին : Հոլանտացւոց ծովային
կառավարութեան գլխաւոր տեղն ալ
հոս ըլլալով , շատ մեծաշէն ու հա-
րուստ նաւարաններ ու շտեմարան-
ներ ունի : Հասարակաց ուսումնա-
կան տեղերուն գլխաւորներն են թա-
գաւորական Աթենէոն , որուն մէջ
տասնըմէկ վարժապետ կայ , գրքա-
տունը , տնկարանական պարտէզը , ան-
դամազննութեն սրահը , գեղարուես-
տից Ճեմարանը , նաւարկութեն դպրո-
ցը , գիտութեանց Ճեմարանը , բնա-
կան պատմութեան պահարանը , թա-
գաւորական թանգարանը՝ որուն մէջ
խիստ հարուստ հաւաքմունք կայ
պատկերներու , և հումայեցւոց՝
գերմանացւոց ու հոլանտացւոց հը-
նութիւններ :

Է էնքին աղուորութեանը կողմա-
նէ երկելի է թագաւորական պալա-
տը , որ շատ փառաւոր , է ու վարպետ
Ճարտարապետութեամբ շինուած .
խիստ անուանի է ասոր մէջի մեծ սր-
րահը , նաև 22 ոտնաչափ տրամա-
գծով երկու գունտերը , մէկը եր-
կրագունտ՝ մէկալը երկնագունտ . աս
շէնքին տակը գետնափոր ընդարձակ
ու կամարակապ շէնք մըն ալ կայ որ
թագաւորական գանձին տեղն է : Ե-
կեղեցիներուն մէջ աւելի գեղեցիկ-
ներն են , սուրբ Խիկողայոս և սըր-
բուհի Լատարինէ : Լաւ Հարլեմինա-
ւահանգիստը , Ամսդէլ գետին վրայի
մեծագործ կամուրջը , և լյ գետին
քարայտակ եղերքը՝ շատ զարմա-
նալի շինուածքներ են : Ամսդերտամի
բնակիչներուն թիւը 200,000էն աւե-
լի է : Եւրքի կամ ձեռագործի կող-
մանէ խիստ անուանի են Ամսդեր-

տամի սպիտականերկը¹, աղբորակը², նօթը³, զտած շաքարը՝ որ տարին 40 միլիոն լիարէէն աւելի կելէ, տպա- գրութիւնը, փորագրութիւնը, և ա- դամանդի բանուածքը :

Վագային լողուն պահելու վրայ :

Ուսէ որ մէկ բան մը կայ աշխարհ- քիս վրայ որ մարդուս ինչ ազգէ ըլ- լալը յայտնի կիմացընէ ամէն տեղու- ամէն ատեն՝ իր ազգային լեզուն է : Վանի որ ազգ մը իր լեզուն կըպա- հէ, թէպէտ և ուրիշ ամէն ազգային յատկութիւններն ալ կորսունցընէ՝ ազ- գութիւնը չկորսունցըններ . իսկ լե- զուն մէկդի ձգելուն պէս՝ ազգու- թիւնն ալ խիստ շուտ կըկորսուի : Վագի մը իր բուն հայրենիքէն դուրս ըլլալը, հեռաւոր երկիրներ ցրուիլը, օտար տէրութիւններու տակ ինա- լը, օտար սովորութիւններու և ա- րարողութիւններու հետեւիլը նոր բան չէ, և ան ազգը իր ազգութենէն ը- հաններ . միայն լեզուն բաւական է ի- մացընելու թէ ինքը աս կամ ան ազգն է, և միայն աս ազգութեան նշանն է որ ոչ դիպուածը և ոչ բռնութիւնը կրնան վերցընել մարդուս վրայէն՝ թէ որ ինքը չհաւանի : Ա՞ր Վրամ նահապետը եղած է ան առջի աշխար- հակալը, գուցէ նաև վերջինը, որ շատ աշխարհքներու տիրելէն ետքը՝ նուածած ազգերուն ազգութիւնը բոլորովին վերցընելու, և զանոնք մեր ազգին հետ խառնելով՝ իր տէրու- թիւնը ընդարձակ ու հաստատ պա- հելու համար հրաման հանեց որ ա- մէնքն ալ հայերէն սորվին ու խօսին⁴ . և թէպէտ չեմ կարծեր թէ արդիլած ըլլայ անոնց որ իրենց բուն լեզուովը ամենևին շխօսին, բայց յայտնի է թէ աս բռնութիւնը ըրած ալ ըլլար նէ՝

1 Իսրայէլ:

2 Կիւլիւմ:

3 Սիւլուն:

4 Խորեն . Ա . ԺԵ :

չէր կրնար առաջ տանիլ . վասն զի բռնութիւնը եղած բանը քիչ կըդիմա- նայ : Դանք հիմա մեր ազգին վրայ :

Ա՞ր ազգը իր հիմակուան վիճա- կովը կընմանի այնպիսի բոյսի մը որ իրեն բուն հողէն հանած՝ և օտար երկրի մէջ, օտար հողի վրայ, օտար օ- դի տակ տնկած ըլլայ . յայտնի բան է որ աս բոյսը եթէ աղէկ դարմանուի հոգացուի, երկար ատեն իր բնական յատկութիւնները կըպահէ, այսինքն տեսքը, ուժը, գոյնը, հոտը, համը և այլն, թէպէտ և կամաց կամաց քիչ մը կըփոխուի, կամ աւելի աղէկնալով և կամ գէնալով . իսկ թէ որ աս բոյսը նաև կտրուի, և իրմէ մեծ բոյսի մը վրայ պատուաստ ըլլայ, ով կըտարա- կուսի որ թէպէտ ան մեծին վրայ պզմի փոփոխութիւն մը կրնայ ընել- բայց ինքը անոր մէջը կընկղմի անե- րեսոյթ կըլլայ : Աս օրինակէս աղէկ կիմացուի որ մեր ազգն ալ իր հիմա- կուան վիճակին մէջ կրնայ երջանիկ ըլլալու իր ազգութեանը մէջ մնալ՝ թէ որ գէթ լեզուն պահէ . ապա թէ ոչ, ազգութիւնն ալ կերթայ վրայէն : Լեզուն մէկ կերպով մը ազգին ազ- նութեանը վկայականն է . աս վկ- այականը ձեռքէն ելածին պէս՝ տա- րակոյս չկայ որ ազնութեանն ալ հաւտացող ըլլար : Կատ ուրախ ենք որ մեր ազգը ընդհանրապէս աս բա- նիս կողմանէ ալ մեր յորդորանքին կարօտ չէ . շատ ուրախ ենք որ ասով ալ սուտ կելլէ ան զբարտութիւնը որով ոմանք ազգատեաց կըհամարին մեր ազգը : Այսպիսինները կամ իրենք ազգատեաց ըլլալով, և կամ չափէ դուրս ազգասիրութիւն ծախելով, մասնաւորաց պակսութիւնը բոլոր ազգին կուտան, որով մեծապէս կը- սիսալին . վասն զի թէ որ մասնաւորէն ընդհանուր հետեւանք հանելու ըլ- լանք այսպիսի ծանր նիւթերու մէջ, աշխարհքիս վրայ ազգ չմնար որ աս զրպարտութենէն ազատ ըլլայ : Ու- րեմն մենք որ հոս ազգային լեզուն պահէլու վրայ կըխօսինք, աւելի ան